

Հ Ի Ն, Օ Ր Ե Ր Է Ն

Մ Ե Ծ Հ Ա Ր Ս Ն Ի Բ Մ Ը



Չափովերէն որ սառ կապած էր, դժուար կ'ելլէին կառքերը. ձիերուն ունեզերէն շուփն առատօրէն դուրս կուզար, իբրև թէ կաթնայ մը ըլլար անոնց մէջ՝ վառ կրակի մը վրայ:

Երկու կողմը թուրք գերեզմանոցները ճեփ-ճերմակ շիրմաքարերն ու ձիւնը իրար խտնուած, մէկուէն սպիտակութիւնը թարմ, անաղարտ, միւսներունը արդէն աղարտուած: Մութ կանաչ սլացիկ նոճիները Արեւելքի բանաստեղծութիւնը կը պահպանէին մեռեալներու այդ անկիւնին:

Իսկիւտարը, իր ձիւնի օրերու քիչ մը վայրի ճմայքը ունէր. անձեւ, անկանոն փայտէ տուններ, ցածուկ դուռներով, քիւերէն կախուած փայլիւն սառոյցներ, ճամբուն եզերքի փոսերը լեցուած ձիւնով, ամայի, Հեռաւոր զիւղի մը տպաւորութիւնը կուտային:

Արեւն ու Հիւսիսը կը պայթարէին իրարու Հետ:

Ձիերուն ոտքերը մերթ կը սահէին, ու կտապանները, մանաւանդ վարձու կտաքերուներ, Հայտնանքներ կ'արձակէին, ո՞վ դիտէ որու ուղղուած:

Վերելքը դանդաղ էր, պէտք էր խոհեմ ըլլալ:

Վերը լայն, տարածուն, ղեղին ներկով քնակարանին մէջ, որ ամբարայի մը տունը եղած էր երբեմն, տան տէրերը անհամբերութեամբ կը սպասէին պատուհաններէն Հարսնետոբնուն: Մեծ դուրբ բացուած էր իբրև յաղթանակի մը առջև: Հարսնիք կար:

Նամենի սրահը, լուռ, անդրած, յանկարծ արթնցած էր, աչքերը բացած երանութեան

հրակերով, այն տարօրինակ ցուրտ սրահը ուրկէ երեկոյեան մութը կոխելուն մարդ սարսուռ կ'ունենար անցնելու, յարակից ննջասննեակները երթալու: Հոն կարծես տեսակ մը կախարդական մթնոլորտ կար. դուռ պատուհաններէն կարծես անդրաշխարհայեցող ոգիներ ներս կը նայէին, դիմացի նոճեստանէն փայտած եկած:

Սակայն այդ օրը, պատաւ դշխոյի մը պէս, որ արքայ մը ընդունելու կը պատրաստուէր, զարդարուած էր ան, ծաղիկով, բոյրով, լոյսով, ու Հեշտալիօրէն տաքցուած յախճապակիէ վառարաններով, շողողուն պղինձէ ղեղաղեղաւ մանկալներով (brascero), որոնց մէջ կը մխային խնկաւտ խաւրցերը (տեսակ մը կնդրուկ) ի պատիւ-Հարսին: Երկու խոչոր կերոնները նարինջի ծաղիկով, արծաթ թելերով, ժապակններով պնտուած, մաքրութեան, նուիրական անբիծ սիրոյ խորհրդանշանը կը ներկայացնէին հոն:

Մէկ Հոգիի մը, մէկ գոյգի մը ուրախութիւնը չէր ան, այլ Ուրախութիւնը որ ամէն անկիւններէն դուրս կը թրթորէ:

Կառքերը կանդ առին դրան առջև, վերջապէս Փօսթա Եօլիին վերելքը անխտանդ կատարած: Արեւելեան ճոխ գորգեր՝ փուռած մինչև սանդուխը, ծառաներ ջուրմերու պէս լուրջ, երիտասարդներ բրտէնկօթով, բարձր օձիքով, գլուխին Ֆէս, Բարձրագոյն Գրան պաշտօնէութեան մանրանկարը, շատր դիւանագիտական ասպարէզէն, քիչ մը արհամարհոտ վերաբերումով դէպի միւսները, առևտրականութեան կամ արուեստներու վերաբերողներ:

Ու կը լեցուի սրահը. այն ժամանակամիջոցին, 188...ի վերջերուն, ընտրանիին մեծ մա-

սը հոն են: Կառավարական պաշտօնեաներ, նախարարութեան խորհրդականներ, քարտուղարներ երկրասարդ, ազատ արուեստներու վերաբերողներ, եւ մտաւարականներ ինչպէս Մ. Մէջպուրեան, Թ. Քէչըզեան, Ռ. Պէրպէրեան: Հոն է նաեւ Արթին Փաշա Տատեանը, Հանդէսին փառքն ու պարծանքը, սթամպուլիտով, մեծ դիւանապէտի ինքնավասակ կեցեանքով, ազնուական, բարեկիրթ, խօսակցութեան մէջ ժուժկալ, իշխելով ամենուն վրայ իր Արտ. Գործոց նախարարութեան խորհրդականի հանդամանքովն ու Տատեան անունին հմայքովը: Իրեն կընկերանայ իր աղջիկը, Եւզին՝ Տատեան, Ապտուրի Համբոյի նարդմանը Քարգմանը, իր պաշտօնական երկար տառնով թանկարժէք չըջողդեստին մէջ իշխանուհիի մը պէս դեղեցիկ, ժպտուն, ամէնուն հետ սերալիք, անբնորոշակելի շնորհով մը:

Հ. Թ է նաեւ Սահակ էֆէնտի Ապրօն իր տիկնոջ հետ, աշունը մտած դեղանի կին մը, զարդացած, կենցաղազէտ, որ շատ անգամ կը խօսի Երկրորդ Կայսրութեան ժամանակ՝ իր ուղեւորութեան մասին Փարիզ, ուր իր ամուսինը պաշտօնով բաւական ատեն մնացած է: Կը պատմէ թէ Թիւրքիի պալատը տրուած պարահանդէսի մը պարած է Բաղդադի Նոյն քառակին մէջ Կայսեր հետ: (Ըսողներ կան թէ Նափոլէոն Գ. այդ պարահանդէսի միջոցին Հարցուցած է թէ ո՞վ է այդ մանկամարդ կինը եւ երբ ըսած են թէ Հայ տիկին մըն է, Համակախութի ժպիտով մը սեղմած է անոր ձեռքը):

Առեւտրական աշքարու դէմքեր եւս կան, աղամանդի վաճառականներ, որոնց տիկիններն կը շողջողան գոհարարաբար, ջանալով զմարտումի ցոլքեր սփռել չորս կողմերնին, մանաւանդ պաշտօնի եւ անունի փայլը կրողներուն առջեւ: Աւա՞ղ, մարդկութիւնը միշտ նոյն պզտիկ նկատումներ ունեցած է, ունի եւ պիտի ունենայ:

Պիտի սկսի պահել: Սրահին մէջտեղը դըրուած է եպիսկոպոսական բազկաթոռ մը եւ Հարսին, փեսին ու կնքահօր սթոռները: Կերոնները վառած են: Իր արքենի Հասակով, սեւ վեղարակով, ալեխառն մօրուքը լանջախայտի վե-

րեւ տարածուած՝ նուբրական քոյի մը պէս, իր հեղնող ու պաշտելի ժպիտովը կուզայ նստիլ թիկնաթոռին վրայ Խրիմեան Հայրիկը, աչքերուն մէջ փրիխտփայական շող մը դէպ ի մարդկային անսփառութիւնը:

Ու սրահը անոր շնորհիւ կը ստանայ կրօնական վեմութիւն մը, խունկին բոյլը կ'անօրանայ ու խորհուրդը կը ծածանի մուխերուն մէջէն:

Փեսան հոն է արդէն, խաղաղօրէն ներդաշնակ հողիի մը երջանկութեամբը առլցուած:

Մեծ միզ ամ Աեւով կը բերեն Հարսը: Համակ սպիտակ է ան, ծածկուած իլլիւզիոն թիւլէ երկար քօղերով: Կարծես այդ պատրանքի քօղը կը պարուրէ դինքը ամբողջովին, քիչ ատենէն ամենքը մէկանց փարսառելու, ծուէն ծուէն ցրուելու համար: Գեղեցիկ է ան ինչպէս Սողոմէ՝ զէնովդէսի առջեւ պարած ատենը: Իր մատղաշութիւնը կը նմանի քիչ մը այն Հնադարեան պզտիկ իշխանուհիներուն, որոնք անմեղունակ ժպիտով մը կ'երթային հին կայսրութիւնները իրենց հմայքովը վարելու:

Տպաւորիչ է սրահը՝ Հանդիսաւորապէս, խունկով, մոմով, աղօթքով միացուած երկու ճակատագիրներու:

Աէ՞րն է արդեօք միացնողը այդ դրօզը. ոչ ոք Հարցուցած է:

Երկնքի օրհնութիւնը պիտի ինչէր երզերուն հետ անուշտ, ու անոնք երջանիկ պիտի ըլլային:

Որտաականը պիտի խօսի Խրիմեան Հայրիկը: Ընդհանուր հետաքրքրութիւն: Արթին Փաշա քանի մը քալլ կը յառաջանայ, ժպիտ մը կ'ուրուազծուի լուրջ դէմքին վրայ, ան կը սիրէ լսել Հայրիկին անկեղծ եւ երբեմն խաթթող խօսքերը, ճշմարտութիւնները զոր ան լախտի Հարուածներու պէս կ'իջեցնէ անսպասուտութիւններուն վրայ աշխարհի:

Պատկանելի վեղարին տակէն բառերը կը հոսին վճիռ ինչպէս արծաթ ջուրը առուակին, մաքուր Հոսանքով կ'անոնն կը տանին Հանդիսականները ճոխ, աշխարհիկ միջավայրէն դէպ ի շատ հեռուները՝ դէպ ի Հայրենի երկրին ձեւապատ լեռները, ձորերը, դէպ ի վե-

հաշուք եկեղեցիներուն կէս մութը, դէպ ի խորանները պարզ ու սրբանուէր, դէպ ի ժողովուրդը անփառունակ զոր ինքը, Հայրիկը, սրտովին կը սիրէ, որոնցմէ շատեր պակած է՝ միացած սուր սիրով ու աստուածավախութեամբ: Կորովի ու անսեթեւեթ սրտեր, վառուած ազգին ու Հայրենի Հոգին պաշտումովր, իրենց զմայլելի միամիտ բարութեամբը, տենչալով ընտանիքը վերածել էզբախտի ընտանիք՞ի, առողջ մարմնով ու հոգիով: Յետոյ դառնալով հարսին, ոսմանթիկ դպրոցին տպաւորութեան տակ մեծցած, Դուրեանով, Պէշիկթաշիկանով, Ալֆրէտ տր Միւսէով, Անտրէ Շէնիէով սնած, կեանքը քերթուած մը երազող նորապսակ հարսին, կը վերջացնէ. « — Եւ դուն, հարս, մոռցիր այլ եւս ոտանաւորները, քերթողները, բանաստեղծութիւնը. մոռցիր, սնտուկը դիր դիրքերդ, այլ եւս չու գործդ որդեծնութիւնն է միայն, մանուկ ու օրօրոց»:

Շնորհաւորութիւն, համբոյր, մաղթանք, ուղերձ:

Երկու ընկերուհիներու հետ վայրկեան մը խուսափած դուռ պատուհանին մօտ, նոր պակհուած աղջիկը գլխահակ կը դիտէ ձիւնը

որ կրկին կ'իջնէ նոճիներուն վրայ պարտէզին. հիւսիսը յաղթած է: Ձիւն, նոճի, հարսնիք...:

Գրաւիչ տունական ձայն մը դիւրը կը սթափեցնէ. Թ. Պէրպէրեանն է, ընտանիքին մտերիմը: — Տպաւորուեցա՞ք Հայրիկին խրատականէն: Ինչո՞ւ: Ձէ՞ք գիտեր որ Նափուչոն Պոնափարթ երբ առաջին անգամ տիկին տը Սթալին հետ տեսնուեցաւ, երբ ան իր տաղանդին ու փառքին շողշողացումին մէջն էր եւ կ'ենթադրէր թէ մեծ աշխարհակալը իրեն գնահատանքի խօսքեր պիտի ընէ, Կայսրը միմիայն հարցուց պարզօրէն. «Տիկին, քանի՞ զուակ ունիք, դո՞ւք դիեցուցած էք զանոնք», եւ հեռացաւ քովէն: Իսկ Պօղոս առաքեալը, մեծ ընկերաբանը, գրած է. «Կին վասն որդեծնութեան միայն կայ»: Ուրեմն Հայրիկը միակը չէր այդ սկզբունքը ունեցող եւ բարոզող: Մեծ մտքերը երբեմն այսպէս կը զօւղադիպին»:

Թերեւս այն ժամանակամիջոցին, նախապրթարանին գրասեղաններու առջեւ, Մուսօլինիի մասաղ մտքին մէջ եւս այդ դաղափարը կը հասուննար տակաւ:

ԱՆԱՅԻՍ

